

ԸՆԿԵՐԱՅԻՆ

ԾԵՐ ԸԼԼԱԼՈՒ ԱՐՈՒԵՍԸ

Մերանալը մեր կեանքին մեծ տարօրինակութիւններէն մէկն է. այնքան տարօրինակ որ երբեմն կը գտուարանանք հաւատալու որ օր մը մենք ալ մեր կարգին պիտի ծերանանք ուրիշներուն պէս: Երեւակայեցէք թէ քսան կամ երեսուն տարիներ ետք, յանկարծ պատահմամբ հանդիպինք այն սողոց որոնք մեր դասընկերներն էին ատենօք, որքան պիտի զարմանանք: Այս ինչքան փոխուեր ետ: Երբեմն հանգիստուոր առիթներով երբ զանազան հրաւերներու կ'ընդառաջենք զարմանքով կը տեսնենք թէ հիւրընկալ ասնուաճէնէն մինչև վերջին հիւրը տարօրէն փոխուած են, կարծես թէ կեղծամեներ գրած են, որոնք վարպետ խաղով մը ծերութեան առաջին նշանները ծածկել կը փորձեն:

Մեր տարիքը ունեցող մարդոց դէմքերուն նայելով է որ հայելիի մէջ դիտողի մը պէս տրուում զգամանք մը կ'ունենանք: մեր դէմքերուն վրայ տակաւ առ տակաւ ակօսուող կնճիռներուն ի խնդիր:

Ե՞րբ է որ ծերութիւնը կը սկսի. միշտ կարծած ենք թէ երբեք պիտի չծերանանք. մ'ով կը մտածէ ծերանալու մասին երբ երիտասարդ է: Երբեմն միամտօրէն փորձեր կ'ընենք տեսնելու համար թէ ինչքան բան մնացած է մեզի մեր պատանեկութենէն և առջի երիտասարդութենէն, օրինակի համար, միանուազ վերելքով մը կրնանք բարձրանալ բլուրը թէ պիտի չնչասպառ ըլլանք, ծանր բան մը զգալով ծուկկերուն վրայ. բայց ինքզինքնուս կ'ըսենք չառաջ ալ քիչ մը չնչասպառ չէ՞ք ըլլաք:

Երիտասարդութենէն դէպի ծերութիւն անցքը այնքան դանդաղ կ'ըլլայ որ հազիւ կը նշմարենք այլափոխութիւնը: Տարույն եղանակները երբ յաջորդաբար կուգան ու կ'անցնին, երբ աշունը կը յաջորդէ ամառն և ձմեռը աշնան, այնքան աստիճանական կ'ըլլան փոփոխութիւնները որ կ'ը վրէպին մեր նկատառումէն: Թէև երբեմն աշունը կուռի գացող բանակի մը պէս կը փոթորիկ, պահուելով ամրան գունաթափ տերեւներու ետին. յետոյ նոյեմբերի աւտու մը անպասելիօրէն, պաղ շունչ մը կը ցնցէ և վար կ'անէն աշնան ոսկեկոյն գրիմով, յայտնաբերելով ձմեռուան կտախք պատկերը: Բուրբ զեղեցիկ տերեւները որոնք ողջ էին, փշրուած յոյսերու պէս դետին կ'իյնան հովուան յարձակումներուն առջև. հովն ու փոթորիկը կը յայտնեն ձմեռը բայց պատճառը չեն:

Հիւանդութիւնը ճիշդ հովուան նման ծերութիւնը կը զգացնէ, երևան կը բերէ: Շատ հեղ, հակառակ կարգ մը մարդոց յառաջացեալ տարիքին, կը սքանչանանք անոնց աշխուժութեան, մտային աքթիւնութեան, խօսքերուան շրմուխութեան և հաղորդականութեան: Բայց օր մը, պղտիկ անխոհեմութեան կամ անզգուշութեան մը հետեանքով, որուն համար երիտասարդութեան աստի գլխու պարզ ցաւով մը կը պատժուինք, փոթորիկէն կը քուլու-եզուցէ որտի տաքնամ, գուցէ ... թոքատապ: կը հաւատամ թէ քանի մը օրուան ընթացքին դէմք մը կրնայ կնճուտիլ, աչքեր կրնան կորսնցնել իրենց վայն ու պայծառութիւնը: և քամակին վրայ կրնայ երևան զալ կուզը:

Ե՞րբ է որ աշունը կը սկսի մեր կեանքին մէջ: Conrad անգլիացի հեղինակը կ'ըսէ թէ երբ հասնինք քառասունի դռներուն,

Իր միտքը անհունին բանալ, որ կը սիրէ, առաջինի կ'ըլլայ ու . . . կը հերոսանայ: Բայց կոշտ այս օրինակը անպատեհութիւններ ունի: Ճիշդ է որ տպագրական մեքենան սպիտակ թուղիքը գրականութեան կը վերածէ, պրօցէսով մը որ զուտ մեքենական է. մեքենան ինք իրով չէ որ առաջ եկած է, մարդոց կողմէ շինուած է մասնաւոր նպատակի մը համար: Մեր իմացականութիւնը արտադրած է զայն և մեր նպատակը կ'ուղղէ զայն: Տպուած բառերը մեր մտքին արտայայտութիւններն են: Մեքենան մեքենայ է լոկ, ստեղծագործական ոչ մէկ ուժ ունի, բայց չենք կըրնար այնպիսի չափեր գործածել որոնք մեր իմացականութեան պարունակէն գուրս ըլլան:

HUBERT S. B.

(Շարունակելի)

մեր առջև ստուեր-գիծ մը կը տեսնենք, որուն վրայէն գողով մը կ'անցնինք, հաւատարմով որ երիտասարդութեան հմայքը փակուած է այլևս միանգամայն ընդմիջու։ Ինչ փոյթ որ ստուեր-գիծ այս սանձանը ոմանց համար բացուի յիսունի զոներուն առջև, ոմանց համար քառասունին առջև, բայց անխուսափելիօրէն մեր ընելիք ճամբուն որոշ մէկ տեղը որ մը հանգարտօրէն պտակած պիտի գտնենք զայն։ Ի՞նչ ծրագիրնք կը շինենք, ի՞նչ յոյսեր կը կապենք գալիք տարիներուն համար, բայց մէյ մը որ անցնինք այս սանձանը, կ'աւաղենք բոլոր կաբելիութիւնները որոնք կրնային իրագործուիլ։ Գրագէտի մը համար յիսուն տարեկանին տակաւին ամէն բան պիտի գրուի, որքան քիչ է արդիւնքը մտադրութիւններուն քով։ ԵԱրուեստը անհուն է, մինչ կեանքը կարճն։ Այս խօսքը որ ատենօք ասփակ բացատրութիւն մը կը թուէք գրագէտին, յանկարծ խորունկ իմաստ մը կը ստանայ։

Ծերանալը աւելի կը տրամեցնէ քան մագերուն ճերմկնալը. որովհետեւ եթէ իւրաքանչիւրս զեր մը ունինք կատարելիք այս աշխարհի վրայ, որոշ ժամանակէ մը ետք կը զգանք թէ բեմը որուն վրայ խաղարկութիւնը տեղի կ'ունենայ պէտք է լքուի նոր մէջտեղ եկող սերունդին։ Ընդամարիտ տրամութիւնը որ ձերանալու գաղափարէն կը ծնի ոչ թէ մարմնի ուժերուն տակաւ առ տակաւ նուազիլն է այլ տեսակ մը հոգեկան անտարբերութիւն։ Առհասարակ ձեր տարիքին հասնելէ ետք գործելու փափաքն է որ կը կորսնցնեն մարդիկ քան թէ գործին համար կիրարկելի ուժը։ Վի՛նչ պէտք կայ այսինչ կամ այնինչ բանը ընելուն վտանգաւոր նախադասութիւն մըն է զոր ձերանինքը ընդհանրապէս շատ կը գործածեն, վտանգաւոր անոր համար որ այսօր կրնան ըսել. «Ի՞նչ պէտք կայ այլևս պայքարելու», վաղը՝ «Ի՞նչ պէտք կայ այսօր գուրս ելլելուն»։ Ուրիշ օր մը «Ի՞նչ պէտք կայ սենեակէս բաժնուելուն» և օր մըն ալ «Ի՞նչ պէտք կայ անկողնէս բաժնուելուն» և վերջապէս «Ի՞նչ պէտք կայ ապրելուն»։

Բացի ամենապարզ գործարանաւոր կենդանիներէն (օրինակ amibacն) որոնք ինքզինքնին երկուքի բաժնելով անջատարար

կը շարունակեն ապրիլ, բոլոր կենսաւոր արարածները կը ձերանան որոշ տարիքէ մը վերջը. ինչո՞ւ համար թուօթակն ու կրկուն կրնան երկու հարիւր տարի ապրիլ և Մօցարթ մը երեսուն, կամ Դուրեան մը աւելի պակաս կեանք պիտի ունենան, Չ՛ի ոչ ոք կարող է հաղորդիչ սաստուածային խորհրդոյնն։ Հարիւր տարի առաջ մարդոց կեանքը միջին հաշուով 40էն 45 տարի էր, այժմ քաղաքակիրթ երկիրներու մէջ մօտաւորապէս 60 տարի կը հաշուուի, այս փոփոխութիւնը մեզի խորհիլ կուտայ թէ եթէ չըլլային պատերազմներ, քաղաքական տակնուվրայութիւններ, գիտութիւնը նուիրուելով մարդոց բարօրութեան, մեր ապրելու տարիներուն թիւը միջին հաշուով պիտի հարիւր բարձրացնէր։ Այսուամենայնիւ, այս պարագան ոչինչ պիտի փոխէր ձերանալու տրտում պրօցնէնն։

Մարդիկ որքան մօտ ըլլան բնութեան, այնքան աւելի անգիւթութեամբ կը վարուին ձերանելու հետ։ Ծեր գալլը որ վրանակ մը կ'առաջնորդէ կը յարգուի գոյլիքէն այնքան ատեն որ կրնայ իր որսը բռնել, այլապէս զուրս կը ձգուի խուճախէ և իր կարգին որս մը կ'ըլլայ։ Նախնական մարդիկ ալ այսպէս են. Ափրիկէի խորեղը ճամբորդող հեղինակ մը իր յուշերուն մէջ կը պատմէ թէ ցեղապետ մը սարսափաւոր իրեն կը զիմէ աւելորոզ մագերուն ներկ փնտտելու համար. որովհետեւ եթէ ձերմակ մագերը տեսնեն, զիս կը սպաննեն ։ Դարձեալ կըսուի թէ կարգ մը կիզերնակ ցեղախումբեր ձեր մարդիկը ծած բարձրացնելով կը ցնցելին ծառերը. եթէ ձերունինքնը ինքզինքնին ամուր պահէին ծառին վրայ ու վար չիլնային, արժանի կը համարուէին ապրելու։ Անասնական օրէնքներ և սովորութիւններ են ատեն մեզի համար, բայց մենք ալ ունինք մեր միջոցները և մեր սովորութիւնները որոնցմով կը շահենք մեր գործունէութիւնները - օրինակի համար անոնք որոնք կը քաշուին ասպարէզէն, հանրային գործունէութիւն չեն ցուցադրեր, կը մեռնին մեզի համար։ Առաւել կամ նուազ չափով քաղաքակիրթ ժողովուրդներու մէջ ճիշդ է որ ձերունինքնը չեն սպաննուիր, բայց շատ գէշ վերաբերմունք մը ցոյց կը տրուի անոնց հանդէպ։ Կը պատմուի թէ օր մը երիտասարդ մը երբ հօրը մագերէն

քաշելով դռնէն դուրս կը շարժուի, հայրը աղիւսաբար ձայնով մը կ'ըսէ. — « կը բաւէ տալս, ժամանակին ես ալ հայրս մինչև հոս քաշքշեցիս »:

Ընդհակառակն, քաղաքակրթեալ երկիրներու մէջ ծերունիները ամենէն աւելի յարգանք կը վայելին իբրև փորձառու մարդիկ: Հին Հռոմի մի պետական կազմը կը բազկանար ձերբակուտականներէ: Երիտասարդ կառավարութիւնները ուժը կը նախընտրեն փորձառութեան բարիքէն. բայց գիտենք թէ կառավարութիւններն ալ երիտասարդ չեն կրնար մնալ:

Անհատական գետնի վրայ փոխադրելով այս հարցը աւելի բարդ խնդիրներ երեան կուզան:

Մերմնալը իր հետ կը բերէ անհամար խնդիրներ, որոնք այսպէս կամ այնպէս կարելի է յաղթահարել, Երբ հիւանդ ենք ու բժիշկի մը խնամքին կը կարօտինք, կը ստանանք կարգ մը յանձնարարութիւններ, թելադրանքներ որոնց զործադրութեամբ առաջը կ'առնենք տակաւ զարգացող ցաւերուն: Նոյն բանն է նաև ծերութեան պարզան:

Բացառութիւնները յարգելով, ծերացող մարմին մը մշաւած մեքենայի մը կը նմանի. խնամք տանելով, զգուշանալով, ժամանակ առ ժամանակ նորոգելով կարելի է մեքենան մեր պէտքերուն ծառայեցնել: Անուշտ նախկին արտադրութիւնը չունենալու, և շատ բան սպասել անիկ ճիշդ չէ: Որչ տարիքէ մը ետք, ձեռային աշխատանքը գոյնար կ'ըլլայ եթէ ոչ անկարելի, և իմացական աշխատանքը սխալներով և մոռացումներով լեցուն: Հոս է որ երեւան կուզայ մարդկային տրուում տառապանքն մինչ, Հապա ի՞նչ ըսել անոնց որոնք իրենց հոգիները տեսապէս երիտասարդ պահելու առաքելութիւնը ունին:

Կը պատահի որ արուեստագէտներ մինչև իրենց կեանքին վախճանը պահեն իրենց շնորհները, երիտասարդական խանդն ու չերմուսութիւնը: Վօլթեր վաթսուներկնից տարեկանին գրած է Candido, Վիթթօր Հիւկօ իր քանի մը գեղեցկագոյն քերթուածները գրած է յառաջացեալ տարիքին. նմանապէս Կէօթէ, Fausti պարագային: Վահնէր վաթսուներեք տարեկանին արագորած է Parsifalը: Շատերուն մէջ հոգին է որ կը

կառավարէ միտքը, ու շատ ըսուած է թէ մեծ մտածումները սրտէն կուզան: Հոգիով երիտասարդ մարդեր կան որոնք երիտասարդի մը պէս կը սիրեն կեանքը և անոր հաճոյսի կողմերը: Բայց հանոյքները ձերբունիներուն համար արգիլեալ գոյնիներ են որոնցմէ ներս մուտքը յաճախ մահուան պատիժով կը հատուցուի:

Պալլաք և Տօթթօյեւքի իրենց վէպերուն մէջ եղերական պատկերներ կը ներկայացնեն սիրահար ծերունիներու կեանքէն: Անոնք որոնք շատ կը սիրեն, միշտ պիտի սիրեն . . . սարկա իրենց պատիժն է: Մերունիներուն մէջ նկատուումն արժանի երեւոյթ մըն է նաև անձնասիրութիւնն ու ազահութիւնը, վասնզի տարէց մէկը կը մտածէ թէ օր մը աշխատելու անկարող ըլլալով անխուսափելիօրէն պէտք պիտի ունենայ իր խնայողութեան, Իրտած էք ծերունիներու դրամ պահելու կամ հաշուելու հետանքը: Կրնայ առարկուիլ որ շատ մը հարուստ ծերունիներ ալ կան որոնք դարձեալ ազահ են և չկամ: Երիտասարդութեան ատեն շատ մը փառասիրութիւններ կրնանք ունենալ, բայց երբ ծեր ենք և կը հաւատարմութեամբ դրամի ամենագործ կարողութեան կը պահենք զայն մեր ներքին փառասիրութիւնը մարած չտեսնելու համար . . . »

Իմացական և մարմնական թերութիւնները ուղիղ համեմատութեամբ կ'աւելնան տարիքի յառաջացումով: Տարէց մարդոց համար գրեթէ անկարելի է նոր գազափարներ իւրացնել. այնպէս որ միշտ փարած կը մնան իրենց հին տեսակետներուն: Եթէ պատահի որ երիտասարդ մը հակաճառէ, իրենց հանդիպ յարգանքի պակաս մը ցուցադրած կ'ըլլայ որ կը զարացնէ ծերունին: Այսպէսով է որ շատ անգամ կը լսենք «մեր տղայութեան մինք չէինք պատասխաններ մեր մեծերուն», մոռնալով որ իր տղայութեան իր մեծերն ալ նոյնը ըսած էին իրեն:

Ա. Մ.

(Շարունակելի՛ 1)

